

# ԱՐՄԵՆԻԱ

44ՐԴ. ՏԱՐԻ ԹԻՒ 14 (2074) ՀԱՐԱՅ, ԱՊՐԻԼ 13, 2024  
VOLUME 44, NO. 14 (2074) SATURDAY APRIL 13, 2024

## Պաշտօնաթերթ՝ Ա. Դ. Հնչակեան Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի

**MASSIS** Weekly  
1060 N. Allen Ave. Suite 101  
Pasadena, California 91104

ՄԵՐ ԱՆԿԻՒԴՅԵՆ

# ՊՐԻՎԱՏԵԼԵԱՆ ՀԱՆԴԻՎՈՒՄԻ ԴՐԱԿԱՆ ԱՐԴԻՆՔՆԵՐԸ

Անցեալ Սեպտեմբերին  
ատրպէյճանական օրքերը ներ-  
խուժեցին Արցախ՝ հայաբափու-  
մի Ենթարկելով հոն ապրող աւե-  
լի քան 100 հազար հայութիւնը:  
Երոպան ու Միացեալ Նահանգ-  
ները չկարողացան կանխել այդ  
աղէտը՝ սակայն եկան այն եղրա-  
կացութեան, որ ամէն գնով պէտք  
է օգնել ժողովրդավարութեան  
ճանապարհը բռնած Հայաստա-  
նին ու ցուցաբերել ամէն տեսա-  
կի օժանդակութիւն՝ զսպելու հա-  
մար Ալիեւի սպառնալիքները՝  
Հայաստանի ինքնիշխան տա-  
րածքներուն նկատմամբ: Արցա-  
խի իրադարձութիւնները անկիւ-  
նադարձային եղան Հայաստան-  
Արեւմուտք յարաբերութիւննե-  
րուն նոր որակ հաղորդելու առու-  
մով: Անցեալ Հոկտեմբերին Կրա-  
նատայի մէջ գումարուած Երո-  
պական Երկիրներու Գագարի  
ժողովի առընթեր նախատես-  
ուած էր հնգակողմ հանդիպում,  
որուն հրաւիրուած էր նաեւ Ատր-  
պէյճանի նախագահը, որ Վեր-  
ջին վայրկեանին մերժեց մաս-  
նակցիլ խաղաղութեան շուրջ  
կայանալիք բանակցութիւննե-  
րուն: Ալիեւի բացակայութիւնը  
յաւելեալ փաստ հանդիսացաւ  
Երոպային, որ Պաքուն վստա-  
հելի գործընկեր չի կրնար ըլ-  
լալ՝ կովկասեան տարածաշրջա-  
նեն ներս խաղաղութիւն հաստա-  
տելու համար եւ պէտք է ամէն  
գնով ուժեղացնել Հայաստանը:

Ալիեւի այս քայլը արթի եղաւ նաեւ, որպէսզի Ֆրանսայի, Գերմանիոյ ու Եւրոպայի խորհուրդի ղեկավարները՝ Հայաստանի վարչապետի ներկայութեան ընդգծեն իրենց «անսասան աջակցութիւնը Հայաստանի անկախութեան, տարածքային ամբողջականութեան եւ սահմաններու անձեռնմխելիութեան»: Անոնք նաեւ իրենց աջակցութիւնը յայտնեցին Եւրոպական Միութիւն-Հայաստան յարաբերութիւններու ամրապնդան՝ Հայաստանի Հանրապետութեան կարիքներուն հանապատասխան:

Այս հանդիպումնեն անմիջապէս ետք, Երոպան անցաւ գործնական քայլերու: Երոպական Յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վան Տեր Լայն յայտարարեց, որ Երոմիութիւնը Միացեալ Նահանգներու հետ միասին պիտի կազմակերպէ հանդիպում

ԵՄ ԵԼ ԱՄՆ Բարձր Գնահատեցին 2018-ԷՆ Ի ՎԵՐ  
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԵԼ  
ՓԻՉԱԾՈՒԹԵԱՆ ԴՀՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԷՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԱՐՃԱՆԱԳՐԱԾ ԷԱԿԱՆ ՅԱՌԱՋՌՈՒԹԱԳՐ

«Ռայտարներ» Որ Բ



Պրիւքսէլի մէջ կայացած միատեղ ասուլիսին՝ Նիկոլ Փաշիննեան, Ուրսուլա ֆոն տեր Լայեն, Ենթընի Պլինթըն եւ ժողեւի Պորէլ

զովրդավարական եւ բարգաւած ապագային։ Այս ծիրին մէջ մենք նպատակ ունինք ընդլայնել համագործակցութիւնը՝ միտուած Հայաստանի դիմակայունութեան ամրապնդման՝ ներառեալ այնպիսի առանցքքային ոլորտները, ինչպիսիք են՝ քաղաքական բարեփոխութեան առաջարկութեան ամրապնդման համար և այլն։

խուճմները, տնտեսական զարգացումը եւ մարդասիրական աջակցութիւնը: Մենք կը ձգտինք ընդլայնելու մեր գործընկերութիւնները, օրինակ՝ շարժունակութեան, կառավարման, օրէնքի կիրարկման, առեւտուրի, կապի, գիւղատն-

Ծար.ը էջ 6

«Ռատարներ, Որ Բոլորը Յուսահատօքէն  
Կը Փափաքին Զեռք Բերել», Ֆրանսան  
Կը Տրամադրէ Հայաստանին. Դեսպան



Ֆրանսական գերարդիական Ռատար, որ տրամարուած է Հայաստանին

Հայաստանի մէջ ֆրանսայի դեսպան *Oլիվիէ Տըքոթինյին* Խ-ի իր էջով կիսուած է «Politico» պարբերականին յօդուածով Thales ընկերութեան ֆրանսական ռատոր-ներու, այդ շարքին՝ Ground Master-200-ի մասին, որուն երեք օրինակ վաճառուած է Հայաստանին:

«Թատարներ», որը բոլորը յուսահատօրէն կը փափաքին ձեռքբերել» վերատառութեամբ յօդուածին մէջ «Politico» կը գրէ, որ ֆրանսական ընկերութիւնը 2008 թուականէն ի վեր «200 GM» պատում մահապահէ է ահապէհ 32

Երկիրներու, 40-ը միայն 2023 թուականին: Կը նշուի նաեւ, որ անցած ամիսներուն Փարիզը երեք «GM200» համակարգ վաճառած է Հայաստանին, մէկ համակարգ աՄուլտովային:

Տեղի Ունեցած է  
Նիկոլ Փաշինեանի Եւ<sup>1</sup>  
Օլաֆ Շոլցի  
Հեռախոսազրոյց

Վարչապետ Նիկոլ Փաշինեան  
Հեռախօսագրոցը ունեցած է Գեր-  
մանիոյ վարչապետ Օլաֆ Շոլցի  
հետ:

ՔԱՆԱՐԿՈՒԹՅԱԾ ԵՆ ՀԱյաստան-  
ՉԻ ՏԵՇԻ ՏԵՇԻ ՊԵՏ

Քարտամլա հասափորապցութան,  
ՀՀ-ԵՄ յարաբերութիւններու հետագայք զարգացման վերաբերող  
հարցեր։ Անդրադարձ կատարուած  
է Հայաստան-ԱՄԵՐԻԿԱՅԻ հաղա-  
ղութեան գործընթացին։ Վարչա-  
պետ Փաշինեան նշած է, որ Հայաս-  
տանը պատրաստ է երթալու լու-  
ծումներու 2022 թուականի Հոկտեմբերի 6-ին Փրակի մէջ, 2023  
թուականի Մայիս 14-ին եւ Յուլիս  
15-ին Պրիւաքիլ մէջ, ինչպէս նաև  
2023 թուականի Հոկտեմբերի 5-ին  
Կրանատացի մէջ համաձայննեցուած  
սկզբունքներու հիման վրայ։ Նի-  
կու Փաշինեան անընդունելի հա-  
մարած է այդ սկզբունքները աղա-  
ւաղելու որեւէ փորձ։

Վարչապետ Փաշինեան վարչապետ Շոլցին շնորհակալութիւն յայտնած է Հայաստանի մէջ ժողովրդավարական բարեփոխումներուն, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ յարաբերութիւններու ռազմագործութիւններու համապատասխան աջակցութիւնը և այլապէս:

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍԻՍ

Լաւրովի Կեղծ Պնդումները՝ ՀԱՊԿ-ից Զտրուած Օգնութեան եւ ԵՄ Դիտորդների  
Տեղակայման Ժամկէտի Մասին

## ՆԱԽ ՍԱՆԱՍԵԱՆ

Ո՞Դ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լաւրովը մարտի 28-ին ոռուսաստանեան «Իզուեստիայ» թերթին տուած հարցազրոյցում իրականութեանը չհամապատասխանող մի շարք պնդումներ է արել:

Նա, մասնաւորապէս, պնդել է, թէ ՀԱՊԿ-ը 2021 թուականին, Աղբեկջանի հետ լարուածութեամբ պայմանաւորուած, պատրաստակամութիւն էր յայտնել «խաղաղապահ առաքելութիւն ուղարկել Հայստան»:

«Առաքելութեան մանդատն ամբողջութեամբ համաձայնեցուել էր 2021-ի աշնանը Երեւանում կայսած նախարարական հանդիպմանը: Իսկ երբ հանդիպեցին նախագահներն ու վարչապետները, պարուն Փաշինեանն ասաց, որ կոնսենսուս չկայ: Մի քանի օր անց նա Հայստան կանչեց Եւրամիութեան ուղափակի խաղաղապահ առաքելութիւն», - ասել է Լաւրովը:

2021 թուականի Մայիսին Աղբեկջանը ներխուժուած իրականացրեց ՀՀ արեւելեան սահմանի մի քանի ուղղութիւններով. այդ ժամանակ Երեւանն առաջին անգամ դիմեց ՀԱՊԿ-ին՝ 1992 թուականի Մայիսի 15-ի՝ «Հաւաքական անվտանգութեան մասին» պայմանագրի երկրորդ յօդուածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետութիւնների դիրքորոշումները համակար-

գելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատութիւններ անյապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Սակայն Երեւանի դիմումն անարձագանք մնաց, եւ միայն շաբաթներ անց ՀԱՊԿ այդ ժամանակուայ գլխաւոր քարտուղար Ստանիսլավ Զաման աղբեկջանական ներխուժուած անուաննեց «սահմանացին միջադիպ»՝ նշելով, որ «ՀԱՊԿ դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշումը չի կայացուել»:

Աւելին, կազմակերպութիւնը չի արձագանք և հայկական կողմի՝ դիտորդներ ուղարկելու առաջարկին, եւ այս փաստը հաստում է անգամ կառուցի այդ ժամանակուայ գլխաւոր քարտուղարը: Աւելին՝ կեղծ է նաեւ ՀԱՊԿ-ից խաղաղապահ առաքելութիւն ուղարկելու պատրաստակամութեան մասին Լաւրովի պնդումը:

Աղբեկջանը 2022 թուականի Սեպտեմբերին լայնամասշտաբ յարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրայ՝ գրաւելով նոր տարածքներ: Հայստանը հերթական՝ այս անգամ արդէն «Հաւաքա-

կան անվտանգութեան մասին» պայմանագրի չորրորդ յօդուածի շրջանակում դիմեց կառուցին, սակայն այս դիմումը եւս անարձագանք մնաց, մասնաւորապէս՝ ՀԱՊԿ-ը որոշումը չկայացրեց ՀՀ գորակազմ ուղարկելու վերաբերեալ:

Պաքուի անձագերծած ագրեսիայից շաբաթներ անց ՀՀ-ում տեղակայուեց ԵՄ առաջին քաղաքացիական առաքելութիւնը. որոշումը կայացուել էր Պրահայում 2022 թուականի Հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման ընթացքում:

Միայն այս որոշումից յետոյ՝ 2022-ի Հոկտեմբերի 12-ին, Ո՞Դ արտգործնախարար Լաւրովը յայտարարեց, թէ ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայստան եւ անհրաժեշտ է, որ Հայստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ

Նոյն թուականի Հոկտեմբերի 20-ից արդէն երրողացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայուեցին Հայստանում: Դեկտեմբերի 19-ին աւարտելով իրենց գործունէութիւնը:

Գնայած դիտորդների տեղակայմանը՝ նոյն թուականի Նոյեմբերին Երեւանում տեղի ունեցաւ ՀԱՊԿ երկրների դեկագարների նիստը, որի ընթացքում ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինեանի ձատուղարական ուղարկելով նոր տարածքներ: Հայստանը հերթական՝ այս անգամ արդէն «Հաւաքա-

ական կողմէ Հայստանի կայսերական իշխանութիւնը:

Աւելին, նա սեւեռուած ուշադրութիւն է դարձրել Հայստանում ֆրանսիայի դեսպանի ձեւակերպմանը, որ «Հայստանի հարցում Փարիզը եւ Թեհրանը միանական դիմում է դիրքորոշում ունեն»,- եւ աւելացրել. «Հաւանական է, որ Հայստանի վերածումը խոշոր տէրութիւնների պոլիգիոնի բխում է իրանի շահերից, քանի որ նա հաշուարկում է դրանից իր շահն ստանալ»: Եթէ Հայստանի, Արեւածուաքի եւ Իրանի հասցեին աղբեկջանցի քաղաքագէտի մերկապարանոց վերագրումներից վերացրկուենք, իսկ դա անհրաժեշտութիւն է, որովհետեւ այդօրինակ ձեւակերպումները նրա բուն ասելիքը քողարկելու համար են, ապա կ'ունենանք բաւական յատկ պատերացում. առնուազն Պաքում տպաւորութիւն են ունեցել, որ Թեհրանը պէտք է դատապարտէր բրիւսելեան խորհրդաժողովը, բայց դա տեղի չի ունեցել:

Ցամենայն դէպս, առ այս պահը Իրանը պաշտօնական տեսակէտ չի հնչեցրել, հանգամանք, որ թոյլ է տալիս ենթագրել, որ Մարտի 18-ին Պաքում Իրանի դեսպանի կողմից անոնսաւորուած Ռահի-

մի-Ալիեւը հանդիպումը չի կայացել նաեւ այն պատճառով, որ Թեհրանը ԱՄՆ-Եւրամիութիւն-Հայստան խորհրդաժողովը քննադատելու պատրաստակամութիւն չի դրսեւորել կամ այն պայմանաւորել է Աղբեկջանի համար ոչ նպատակայարմար դիրքորոշմամբ: Բրիւսէլեան խորհրդաժողովի վերաբերեալ Թուրքիայի բացասական տրամադրուածութիւնը նոյնպէս ակնյայտ է, բայց Անկարան, կարծես, որոշակի զգուշաւորութիւն պահուեալի է: ԱՄՆ-ԵՄ-Հայստան բանակցութիւնների շուրջ տեսակէտ չի արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպում հիւրընկալել է: Ֆորմալ յայտարարուել է, որ յաջորդ հանդիպումը տարուածութիւնը ընթացքում այդունքում է, որ յաջորդ հանդիպումը ուղարկելու մեջ է արտայացրել պաշտօնական թրիլիսին:

Բայց Վրաստանն ի սկզբանէ ուեգինալ ՅՅ ձեւաչափից ձեռնապահ է մնացել: Թեհրանն, ընդհակառ, նման մի հանդիպո





## Փաշինեան Ու Փառլը քննարկած Են ՀՀ-ի Եւ ՄԶԳ-ի Միջեւ Համագործակցութեան Հարցեր



Տեսարան մը Նիկոլ Փաշինեանի եւ Սամանթա Փառլը միջեւ հանդիպումէն

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Պելճիքայի մէջ՝ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ, հանդիպում ունեցած է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալութեան ղեկավար Սամանթա Փառլը հետ:

Զրուցակիցները քննարկած են ՀՀ կառավարութեան եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ համագործակցութեան, ընթացիկ ծրագրերուն եւ յառաջիկայ նախաձեռնութիւններուն վերաբերող հարցերը:

Սամանաւորապէս, անդրադարձ կատարուած է Հայաստանի մէջ իրականացուու ժողովրդակարական բարեփոխումներուն, տարբեր ուղղութիւններով հաստատութենական բարեկարգումներու արդիւնաւէտ իրականացման ԱՄՆ ՄԶԳ-ի կողմէ հետազայ աշակցութեան:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան ներկայացուցած է ՀՀ կառավարութեան կողմէ իրականացուած ծրագրերն ու հետազայ քայլերը:

Վարչապետը կարեւորած է միջազգային գործընկերներու, այդ շարքին ԱՄՆ-ի կողմէ բռնի տեղահանուածներուն ցուցաբերուող աշակցութիւնը եւ ընդգծած է անոր շարունակական ապահովման անհրաժեշտութիւնը:

Այս ծիրին մէջ քննարկուած են բռնի տեղահանուածներուն աշակցութեան հետազայ քայլերուն, մասնաւորապէս, բնակարանային ապահովման խնդիրին վերաբերող հարցեր:

Սամանթա Փառլը նշած է, որ ՀՀ կառավարութիւնը հաստատակամօրէն պիտի շարունակէ հետեւողական քայլերը բարեփոխումներու ուղղութեամբ եւ ընդգծած է, որ այն ունի ուղղմավարական նշանակութիւն:

Սամանթա Փառլը նշած է, որ

ԱՄՆ ՄԶԳ-ն պիտի շարունակէ սերտ համագործակցութիւնը Հայաստանի հետ եւ պատրաստ է շարունակական աշակցութիւն ցուցաբերելու ՀՀ կառավարութեան ծրագրերուն՝ ինպաստ ժողովրդավարութեան ամրապնդման եւ զարգացման:

Զրուցակիցները անդրադարձ են Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած անձերու մարդաբարական խնդիրներուն եւ անոնց լուծման ուղղութեամբ քայլերուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան ներկայացուցած է ՀՀ կառավարութեան կողմէ իրականացուած ծրագրերն ու հետազայ քայլերը:

Վարչապետը կարեւորած է միջազգային գործընկերներու, այդ շարքին ԱՄՆ-ի կողմէ բռնի տեղահանուածներուն ցուցաբերուող աշակցութիւնը եւ ընդգծած է անոր շարունակական ապահովման անհրաժեշտութիւնը:

Այս ծիրին մէջ քննարկուած են բռնի տեղահանուածներուն աշակցութեան հետազայ քայլերուն, մասնաւորապէս, բնակարանային ապահովման խնդիրին վերաբերող հարցեր:

## Հայաստանի Մէջ Ապաստանած Ռուս Քաղաքացիների Առեւանգուած Ե. Կը Պահուի Կիւմրիի Ռազմակայանին Մէջ. ՀՔԱ

ՀՔԱ Վանաձորի գրասենեակը հերթական ահազանգը ստացած է ՀՀ Կիւմրի քաղաքին մէջ Ռուսաստանի ռազմական ստատիկանութեան աշխատակիցներու կողմէ Ռուսաստանի քաղաքացի առեւանգելու եւ 102-րդ ռազմակայանի տարածքին մէջ ապօրինի անազատութեան մէջ պահելու մասին:

«Անգ Շէթինը կը գտնուի հետախուզման մէջ եւ ապաստանած էր ՀՀ-ի մէջ զինուորական ծառացութենէն հրաժարելու հիմքով:

«Ներկայիս, ըստ մէր հաւաստի տեղեկութիւններուն, ՌԴ ռազմակայանի աշխատակիցները կը պատրաստուին Շէթինը ինքնաթիւով տեղափոխելու Ռուսաստանի Դաշնութիւն:

«Հերթական անգամ ՌԴ իրաւագահ մարմիններու աշխատակիցները, իսխատելով ՀՀ օրէնսդրութիւնը, ապօրինի գործողութիւններ կ'իրականացնեն. ՀՀ տարածքին անձ կ'առեւանգեն, կը պահեն ապօրինի անազատութեան մէջ եւ կը փոլքեն տեղափոխել ՌԴ:



Կը պահանջենք ՀՀ Գլխաւոր Դատախազութեանը, ՀՀ Ներքին գործերու նախարարութեանը անյապաղ միջոցներ ձեռնարկել եւ ազատել ազատութեանէն ապօրինի գրկուած Անգ Շէթինը, քրիական հետապնդում իրականացնել առեւանգողներուն նկատմամբ, իսկ Ազգային անվտանգութեան ծառացութեան՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անաթոլի Նի-

## Այս Անկանոն Կրակոցները Զեն Նպաստեր Խաղաղութեան Գործընթացին. Միրզոյեան

Այս անկանոն կրակոցները որեւէ կերպ չեն նպաստեր խաղաղութեան գործընթացին եւ «Նոյն հասկնակի ամագութեան մէջ մէջ համար»։ Հանրային հեռուստատեղներին համար արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեանը:

«Մի կողմէից մենք նստում ենք լուրջ բանակցութիւնների սեղանի մօտ, խաղաղութեան գործընթաց ենք նախաձեռնում, ամբողջ աշխարհին ասում ենք, որ մենք խաղաղութիւնն ենք ուղում կառուցել, ասրպէցնական կողմն էլ գալիս է, միջնորդներին կամ հանդիպումների կազմակերպիչներին, կամ մեզ երկկողմն հանդիպման ժամանակ հաւաստիացնում, որ խաղաղութիւնն է ուղում կառուցել, միջնորդներին կամ հանդիպման ժամանակ հաւաստիացնում»։

Հայաստանի արտաքին գործընթացին նախարար Արարատ Միրզոյեանը:

Միջքաթափման առումով ես կարեւորում եմ ԵՄ դիտորդական առաքելութեան յայտարարությունը։ Ուզում եմ արձանագրել, որ ԵՄ պիտորդական առաքելութիւնը դարձել է Հայաստան-Արարատէցնական սահմանագծի երկայնքով կայունութեան բաւանանին իրական, շօշափելի, արդիւնաւէտ գործոն», ընդգծած է արտաքին գործներու ախարարը։

Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը յայտնած է, որ պարեկութիւնն իրականացուցած է Սովետի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսէսի տարածքներուն մէջ, իրավիճակը եղած է Ան հաւաստիացնուցած է՝ Հայաստան ակնյայտութիւնը է կարգինակի սրմամք շահագրուուած չէ։

«Հայաստանի Հանրապետութիւնն մագլցումով շահագրուուած է Ելենա բնականական տեղաշարժերու մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան հարցագրուցին մէջ ընդգծած է, որ կրակոցները նաեւ քաղաքացիական ենթակառուուածքներու ուղղութեամբ եղած էն։ Ան հաւաստիացնուցած է՝ Հայաստան ակնյայտութիւնը է կարգինակի սրմամք շահագրուուած չէ։

«Հայաստանի Հանրապետութիւնն մագլցումով շահագրուուած է Հայաստանի Հանրապետութիւնը անդամութիւնը մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան կովկասի հարցերով Ելենա բնականական առաքելութիւնը յայտնած է, որ պարեկութիւնն իրականացուցած է Սովետի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսէսի տարածքներուն մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան կովկասի հարցերով Ելենա բնականական առաքելութիւնը յայտնած է, որ պարեկութիւնն իրականացուցած է Սովետի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսէսի տարածքներուն մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան կովկասի հարցերով Ելենա բնականական առաքելութիւնը յայտնած է, որ պարեկութիւնն իրականացուցած է Սովետի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսէսի տարածքներուն մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան կովկասի հարցերով Ելենա բնականական առաքելութիւնը յայտնած է, որ պարեկութիւնն իրականացուցած է Սովետի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսէսի տարածքներուն մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան կովկասի հարցերով Ելենա բնականական առաքելութիւնը յայտնած է, որ պարեկութիւնն իրականացուցած է Սովետի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսէսի տարածքներուն մասին որոշումներուն, յուսադրող է, որ Հայաստանի մէջ ԵՄ դիտորդական առաքելութիւնը կարող է հերքել զանոնք։

Հարաբատ Միրզոյեան կովկասի հարցերով Ելենա բնականական առաքել

## ԵՄ ԵԼ ԱՄՆ Բարձր Գնահատեցին

### Շարունակուած էջ 1-էն

տեսութեան, ուժանիւթի եւ արհեստագիտութիւններու ոլորտներուն մէջ: Այս առանցքացին ոլորտներուն աջակցելու նպատակով եւրոպական Միութիւնը եւ Միացեալ Նահանգները ողջունած են արտաքին աշխարհին հետ կապը բարելաւելու Հայաստանի յանձնառութիւնը՝ ներառեալ «Խաղաղութեան Խաչմերուկ» նախաձեռնութիւնը, որ պիտի խթանէ ընդհանուր բարգաւաճումը եւ տարածաշրջանացին տնտեսական եւ առեւտուրի բացմացանեցումը:

ԵՄ եւ ԱՄՆ մտադիր են լրացուցիչ օգնութիւն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմելու վտանգերը, բազմազանեցնելու



նաեւ վտածութեան դէմ պայքարին մէջ Հայաստանի արձանագրած էական յառաջընթացը, եւ յանձնառութիւն յայտնած են շարունակել գործընկերութիւնը եւ աջակցիլ Հայաստանին՝ հաշուի առնելով, որ այն կը շարունակէ ամրապնդել ժողովրդավարութիւնը եւ օրէնքի գերակայութիւնը մեր ընդհանուր արժէքներուն եւ սկզբունքներուն համահունչ:

ԵՄ-ն պիտի շարունակէ աջակցիլ Հայաստանին իր բարեփոխումներու ճանապարհին՝ համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագրի (ՀՀԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու եւ բոլոր ոլորտներուն մէջ համագործակցութիւնը ընդլայնելու նպատակով ԵՄ եւ Հայաստանը պիտի ապահովեն յառաջընթաց Հայաստան-ԵՄ գործընկերութեան նոր օրակարգի շորջը: Միացեալ Նահանգները յանձնառութեան է օգնել Հայաստանին եւ վարչապետ Փաշինեանին՝ իրականացնելու նախանշուած բարեփոխումները: Պայտընի վարչակազմը գոնկրէսին հետ կը նախատեսէ:

Առեւտուրը եւ ամրապնդելու տնտեսական եւ հաստատութենական դիմակայունութիւնը: Հայաստան-ԵՄ Գործընկերութեան նոր օրակարգը ամրապնդելու նպատակով ԵՄ հանդէս պիտի գայ «2024-2027 թուականներուն համար Հայաստանի դիմակայունութեան եւ աճի»՝ 270 միլիոն եւրոյի ծրագրով: «Հայաստանի դիմակայունութեան եւ աճի»՝ ԵՄ ծրագրու նպատակառողուած պիտի ըլլայ Հայաստանի ընկերանութեան ամրապնդման՝ միաժամանակ աջակցութիւնը բազմազանեցման: Այն նաեւ աջակցութիւն պիտի տրամադրէ տեղահանուածներու երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն պիտի ամրապնդէ ոլորտային համագործակցութիւնը Հայաստանի հետ՝ միաժամանակ աւելցնելով աջակցութիւնը կարգաւորումներու ներդաշնակցման՝ միտուած ՀՀԳՀ-ի ամբողջ ներուժի իրացման: ԵՄ պիտի շարունակէ աջակցիլ առանցքացին ոլորտներուն առեւտուրի բազմազանեցումն, ենթակառուցուած քներու զարգացումն, ուժանիւթիւն մինչեւ օդային փոխադրութեան անվտանգութիւն:

### Իրանը Չի՞ Միանում

#### Շարունակուած էջ 2-էն

բարութեան խորքային իմաստը: Ինչ ծրագրաւորում կայ, որի դէպքում Փարիզը եւ Թէհրանը Հայաստանի հարցով նոյն դիրքորոշումն ունեն: Դա կայուն, փոխադարձ շահերի վրայ հիմնուած, կոնցեպտուալ «նոյնականութիւն» է, թէ՞ իրավիճակացին: Ոչինչ, ի հարկէ, մշտական չէ, բայց Փարիզ-Թէհրան

ի՞նչ երկխօսութիւն կայ կամ ի՞նչ զարգացումներ են կանխատեսում: Ռուսաստանը բացայաց սպառնում է տարածաշրջանացին անկայունութեամբ: Թուրքիան մտադիր է ամուանն իրաքի եւ Միրիաքի հիւսիսում նոր ռազմագործողութիւն սկսել: Ընդ որում, Անկարան վայտարար ամրապնդման միջնորդը կայ բանի տարբեր կողմերէ: Զարմանալի չէ որ Պաքուն, ու որոշ չափով նաեւ Անգարան ու Սոսկուան Պրիեւելեան հանդիպումն առաջ իսկ

## Պրիեւելեան Հանդիպումի Դրական Արդինքները

### Շարունակուած էջ 1-էն

Հայաստանին աջակցելու համար: Այդ հանդիպումը կ'այսցաւ Ապրիլի 5-ին Պրիեւելի մէջ, որուն ընթացքին Եւրոպան ու Միացեալ նահանգները միասնաբար վերահստատեցին իրենց յանձնառութիւնը՝ աջակցելու Հայաստանին, այս անգամ խօսելով նաեւ «ընկերա-տնտեսական դիմակայունութեան» մասին, որուն նպատակն է բազմազանեցնել Հայաստանի տնտեսական ներուժը, որպէսզի ան նուազեցն իր կախուածութիւնը Ուռաստանի տնտեսութենէն:

Այս հարցը ծագեցաւ երբ օրակարգ մուտք գործեց Հայաստանի անդամակցութիւնը Եւրոպական Սիութեան, որ կը ներառնէ նաեւ մուտք՝ Եւրոպական Միացեալ Շուկայութիւնը: Սոսկուայի դժգոհութիւնը կը կայանայ ինն, որ ան չի կրնար հաշտուիլ այն իրողութեան հետ, որ Երեւան սկսած է վարել իրմէ անկախ արտաքին քաղաքականութիւն: Այս օրերուն այդ երեք երկինքներու շահերը կը համընկնին իրարու եւ բնականաբար կը հակադրուին Հայաստանի ազգային շահերուն:

Պրիեւելի մէջ կայացած նման բարձր մակարդակի հանդիպումը տնտեսականի կողքին ունէր նաեւ քաղաքական յստակ պատգամ այն առումով, որ Հայաստանի եւ Աստրականի միջեւ հաւասարութիւն դնելու ժամանակ աւարտած է: Մէկ կողմը կը գտնուի ժողովրդավար Հայաստանը, որ կը ձգտի խաղաղութեան եւ Եւրոպայի հետ մերձեցման, իսկ միւս կողմը կայ բռնապետական Աստրականը, որ կը հանդիսանայ շրջանային անկայունութեան գլխաւոր դերակատարը: Այս բոլորը նկատի առնելով Հայաստան-Եւրոպա-Միացեալ Սահանգներ վերջին հանդիպումը յաղթանակ մըն էր Երեւանի համար, որուն վարած բազմակողմանի արտաքին քաղաքականութիւնը կը շարունակէ տալ իր դրական արդիւնքները:

### Գ. ԽՈՏԱՑԵԱՆ «ՄԱՍԻՍ»

**HOMENMEN LADIES AUXILIARY**

**Mother's Day**

**Mother's Day Celebration**

**SATURDAY MAY 11, 2024**

**11 AM**

**LUNCHEON**

**DJ, SURPRISES, GAMES**

*I can imagine no heroism greater than motherhood.*

**PHOENICIA RESTAURANT**  
343 N. CENTRAL AVE.  
GLENDALE, CA. 91203

**Donation \$100**

Lena 626-485-6434  
Karine 818-324-0574

## ԱՏԵԼՈՒԹԻՒՆ

«Ատելութիւնը անհրաժեշտ է գործածել խնայողաբար, քանզի նրա կարիքաւորները բազում են»

### ՌՈՒԲԵՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Ատելութիւնը զգացում է, որի բաղադրիչներն են նորկանքը, արհամարհանքը, տհաճութիւնը եւ այլն, ինչ որ հակադրուած է սիրոյ եւ յարգանքին, իսկ հիւանդ հանրութեան մէջ, տարբեր պատճառներով, այն ծնում է բռնութիւն եւ տեռոր, թէ՝ անհատների եւ թէ՝ երբեմն իշխանութեան հեղինակութեամբ:

Իմաստունները պնդում են, թէ որեւէ մէկին սիրելու համար անհրաժեշտ չէ ստորգ պատճառ, բաւական է, որ իրար համակրեն, մինչդեռ, ատելու համար անհրաժեշտ են պատճառներ, ապացուցելի փաստեր (argument):

Ատելութիւնը լինում է անհատական, խմբակային, ինչպէս իշխանութիւնը նորդիմութիւն, մինչեւ իսկ ազգային մակարդակի, օրինակ հայթուրք, հայագերի դարաւոր փոխադրձ ատելութիւնը, օրինակները բազմազան են: Քաղաքակիրթ երկրներում ցոյցեր են լինում տարբեր տեսակի բռնութեան եւ ատելութեան դէմ: Մեր երկրում այն արդարացնում եւ քաջալերում է հասարակութեան մի մասի կողմից եւ երբեմն փորձելով մասնակից լինել: Անհրաքելի է, որ ատելութիւնը եւ բռնութիւնը միասին որեւէ խնդիր լուծելու համար չեն, բայց ցաւօք թաւշեայ իշխանափոխութիւնից յետոյ՝ դարձան համատարած օրինաչափութիւն՝ մանրակիր ծրագրուած ընդդիմադիր ղեկավարների կողմից: Այն անընդմէջ առկայ է Աժնիստերի ընթացքին եւ յատուկ միջոցներով ուղղուած է մեր պետականութեան դէմ. նրա հիմնական պիտակն ու բառապաշարն է՝ դաւաճան, անապագայ, հող ծախող, ապիկար, թուրք եւ այլ բազում խատցուած ու մշակուած բառեր, որոնց միակ նպատակը քաղաքական հաւասարակշութեան համակարգային խախտումն է: Որոնք յամառօրէն չեն մասնակցում ընտրութիւններին, բայց նաև չեն հաւատում նրա արդիւնքներին, այդ եւս հոգեկան բաւարարութեան առիթ է եւ նրանք դեռ չեն հասկացել, որ ատելութիւնը չի կարող լինել տարբեր խաւերի ու քաղաքական խմբաւորումների միջեւ յարաբերութիւնների գործիք եւ նպատակին համար արդար միջոց: Բացառուած է:

Երից զարմանալի, անընդունելի եւ ողբալի է, որ եկեղեցականները զինակոչի են ենթարկուել վերոնշեալ կացութեան պայմաններում: Ըստ իրենց կոչումի եւ երդումի համաձայն՝ փոխանակ սէր, հաշտութիւն եւ բարոյականութիւն քարոզելու, սերմանում են մոլի հակապետական վրէժ եւ ատելութիւն: Տէղին է լիշել արք. Աշապահեանը եւ եպ. Գալստանեանը, որոնք միակը չեն, որոնք գօրավարի դիրք են բռնել, ամէնուրեք քարոզում եւ ցոյցերին մասնակցելով գոռում են, թէ արդի ՀՀ այլեւս Հայաստան չէ, այլ Թուրքերն են հրամակում վարչապետին, եւ այնքան կուրացել են իրենց մոլուցքի ոլորանի մէջ, որ կոչ են անում գրոհել եւ բռնութեամբ իշխանափոխութիւն իրավուցել: Ի դէպ անցած օրերին Տաւուշի առաջնորդը մէծ միտինգ էր կազմակերպել

### Ծատորիան

բնաբան ունենալով՝ չորս գիւղերը յանձնելու արարքին դիմադրելն եւ ամէն գնով վիժեցումը: Այդ երկուսի անունը լիշեցի, բայց բազում են նմանները Հոգեւոր Բարձրագոյն Խորհրդի (ՀԳԽ) անդամներով մէկտեղ, չմուանալով ճակատին խաչ կրողը, որ ոչ միայն արգելք չի դնում եւ հանդարտեցնում այդպիսի կղերին, այլ քաջալերում եւ ինքը եւս նրանց միանում է մեր պետականութեան հիմքերը խախտելուն: Հայ մամուլի մի տեսակ կայ, ի սիիւս աշխարհի, որ պարբերաբար ներկայացնում է հոգեւոր արժէքներից հեռու այդ հոգեւորականների յօդուածները, որ ունեն իրենց ընթերցողները եւ խմբագիրները: Աւելորդ չէ լիշեցնել տասներկու դար առաջ եղած

ոճիրը, երբ Սիւնեաց աշխարհի հովուապետ Ստեփանոս եպիսկոպոսին սպանեց եւ գլխատեց մի հայ կին, որին նա բանադրել էր անյալու պատճառներով: Ինչպիսի անկում:

Արդէն հինգերորդ տարին է, բուռն ատելութիւնը եւ բռնի վերաբերմունքը իշխանութեան, իմա' պետական կառուցի նկատմամբ դարձել է ապրելակերպ ոմանց համար, եւ հակապետական արարքները միայն բանաւոր կամ գրաւոր խօսքով չեն վերջանում եւ այդ ատելութեամբ յագեցած խօսքերը ակամայից տանում են դէպի գործողութիւն, զինուած յարձակումները, ոչ միայն իսկ մահափորձ՝ վարչապետի նկատմամբ, թէպէտ վիժուած:

Ակնյայտ է, որ բոլոր յարձակումները՝ բանաւոր թէ զինեալ, պետութեան հիմքերը խախտելու նպատակ ունեն եւ ղեկավարուած են ոչ միայն ներսից, այլ նաև դրսից եւ ոչ միայն արտաքին ուժերի,

կողմից, այլ նաև երկիրը թալանած եւ հեռուներում հաստատուած մեր տարագիր նախկինների կողմից՝ վերադարձի յոյսերով:

Ատելութեան մէկ այլ անպառ աղբիւր է Արցախի ողբալի կորուստի փաստը եւ նրա հրաժարուած եւ չչ ղեկավարութեան միջեւ եղած յարաբերութիւնները: Հեռու մնալով այդ ողբալի կորուստի պատճառներից եւ մեղաւորներից, քանզի բարդ է ու խճճուած, չեմ կարող չնշել, որ հարիւր հազարից աւել տեղահան ազգակից է հիւրընկալուել ՀՀում: Հնարաւորին սահմանում պէտք էր ապահովել բնակարանով, լուծել նրանց զանազան տեսակի կենսական կարիքները, իմա' հաշմանդամները, դպրոցականները, զառամեալ եւ կենցարային հազար ու մէկ խնդիրները, որին յանձնառու եղաւ իշխանութեան ուղղութիւնը կամ ապահովութիւնը առաջնային է ապահովութիւնը առաջնային գործուածը:

Ծար. էջ 19

## Candlelight Vigil Commemorating The Armenian Genocide

Tuesday April 23, 2024  
8 PM

**Memorial Park  
@ Armenian Genocide Memorial  
85 E. Holly St.  
Pasadena, CA 91103**



## Տօնական Բացառիկ Համերգ (Վիզոր Մարտիրոսեանի Յիշատակին)

Երաժշտասէր հայ հասարակութեան համար արտակարգ երեսով մը էր ներկայ գտնուիլ գեղարուեստական երեկոյի մը, ուր ելոյթ ունեցան տարբեր մակարդակներու անհատ կատարողներ: Արդարեւ, նման բացառիկ նախաձեռնութեան մը ներկայ եղանք Ապրիլի 4-ին, 2024, երեկոյեան ժամը 7:00-ին, Կենտրոնական Փոքապիթերեան եկեղեցւոց մէջ, որ ծայրէ ծայր լեցուած էր հանդիսականներով, մէծ մասամբ Հայաստանէն արտազայթողներով:

Սոյն երեկոյթի կազմակերպիչ լու Անձեւը հայ Արուեստագիտներու Միութեան անունով, օրուան հանդիսավարներ ծանօթ ամունքով՝ Յարութիւն Ֆուոււլեան եւ Նունէ Աւետիսեան իրենց ողջոյնի խօսքերուն մէջ հանգածանօրէն արտայացուելով, հանդիսութեան բուն նպատակին մասին նշեցին որ եղածը տօնական ոգեկոչում մըն է, արժենորելու համար յիշատակը հայ մշակոյթի մէծ նուիրեալ Վիգթոր Մարտիրոսեանի: Բարի գալուստի ջերմ խօսքերով արտայացուեցան նաեւ Վ. Մարտիրոսեանի դուստրը՝ Լուիս Ժիլ Մարտիրոսեանը: Այնուհետեւ խօսք առնուները գրուատանքով արտայացուեցան Վիգթոր Մարտիրոսեանի ազգանութէր եւ մշակոյթանութեանունուն:

Հանդիսականները տեսաերիթի միջոցով հետեւեցան Վիգթոր Մարտիրոսեանի կեանքի տարբեր հանգրուաններուն գործոնէութեան: Այնուհետեւ սկսաւ տօնական կերպարանքով հետարքրական բացառիկ համերգ մը: Աւելի քան քսան

արուեստագիտներ, առանձնաբար բեմ ելլելով ներկայցուցին դասական, ժողովրդակային ու նորաստեղծ հայ երգերու գեղեցիկ ծաղկեփունջ մը, ստեղծելով ոգեւորիչ բարձր տրամադրութիւն բոլորին մօտ: Երաժշտասէր հասարակութեան համար մէծ անակնկալ մըն էր շնորհալի երգիչ Ռազմիկ Մանսուրեանի ինքնատիպ ելոյթը: Այս յայտագրի աւարտին հայերէն լեզուով մեկնաբանեց Շարլ Ազնաւորի «Ղաղում» ը արժանանալով բուռն եւ երկարատեւ ծափահարութիւններու: Հետաքրքրական էր նաեւ Վիգթոր Մարտիրոսեանի պատահի գաւկին էլլոյթը եւս զարձանքով, հիացումով եւ ջերմ գնահատանքով ընկալուեցաւ ներկաներուն կողմէ:

Իր փակման խօսքին մէջ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Ցովնան Արք. Տէրտիքեան ոգեկոչեց Վիգթոր Մարտիրոսեանի յիշատակը: Հանգուցեալի մշակութանուէր եւ հայրենանուէր ծառայութիւնները բարձր գնահատելով մաղթեց որ իր ծառայախիրութիւնն ու նուիրութը վարակիչ դառնայ յաջորդող սերոնդներուն: Աւարտին՝ սոյն պատկանի միջոցառումը եզրափակուեցաւ բոլոր երգիչներու «Երեւան-իրեռունի խմբերգի հաւաքական կատարումով եւ ներկաներու յոտնկայ մասնակցութեամբ:

Գնահատելի ձեռնարկ մըն էր, որուն համար կ'արժէ շնորհալի կզամակերպիչն երը եւ մասնաբռուրաբը՝ յայտագիրը համակարգող երգիչ Ռազմիկ Մանսուրեանը:

## Հայաստան Արցախ Ֆոնտը \$3.7 Միլիոն Արժեքով Դեղորայք Հայթայթեց Հայաստանին

Մարտ 31, 2024-ին, Հայաստան Արցախ ֆոնտը \$3.7 միլիոն արժեքով դեղորայք առաքեց Հայաստան: Ապրանքները նուիրուած էին Americares կազմակերպութեան կողմէ:

Առաքումը կ'ընդգրկէ մէծապէս անհրաժեշտ դեղեր, որոնց շարքին՝ Lansoprazole (ստամոքսի զանազան հիւանդութիւններու համար), Erdafitinib (միզամանի յառաջացած քաղցկեղի համար), Risperidone (մտային զանազան խանգարումներու համար), եւ Paliperidone (մտագարութեան՝ schizophrenia-ի եւ մտային այլ խանգարումներու համար):

«Զափազանց բարձր կը գնահատենք մեր կազմակերպութեան երկարամեայ գործընկեր՝ Americares-ի կողմէ Հայաստանի համար նուիրուած, կեանք փրկող դեղերը», յայտնեց Հայաստան Արցախ ֆոնտի Նախագահ Յանիկ Արշակունյաց:

Ցունուարէն Ապրիլ 2024-ի ընթացքին, Հայաստան Արցախ ֆոնտը \$20 միլիոն արժեքով դեղորայք եւ բժշկական պիտոյքներ հայթայթած է Հայաստանին, եւ կը ծրագրէ մօտ ապագային դեղերու

## Փասատենա Քաղաքի Հայկական ճեմարանը Տօնեց Ս. Յարութեան Տօնը



Փասատենա քաղաքի Հայկական ճեմարանը Մարտիրոսեանի պատահի գաւկին էլլոյթը մէկնաբանութիւն արժանական ինքնատիպ եւ հիւրերու մասնակցութեամբ տօնեց Ս. Յարութեան տօնը:

Զատիկիլ Սեղանատան մէջ Ամէն տարի Ս. Զատիկին հաղորդուիլ Քրիստոսի հետ, ապա սիրոյ սեղանի շուրջ համախմբուիլ եւ վայելել ընկերացին ուրախ, երգախառն ժամ մը... Ահա Փասատենա քաղաքի Հայկական ճեմարանի նախանձախնդրութեամբ որդեգրած երկու աւանդութիւնները, որոնք այս տարի տեղի ունեցան 27 Մարտ 2024, Զորեգաբթի օր, ճեմարանի «Սեղանատուն» կոչուած սրահի մէջ: Այս բացառիկ առիթին համար սրահը զարդարուած էր Քրիստոսի հրաշափառ յարութեան մէծ նկարով, շքեղ գեղօններով, ինչպէս նաեւ նուիրաբերուած հայկական հսկայական գորգով մը եւ դաշնակով մը:

Այս սրահը տաճար է Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը հայեցի դաստ-

իարակութեան անբաժան մասն է: Դպրոցը այսպիտի ճով առիթներով իր աշակերտներուն կը փոխանցէ հայկական ինքնութիւն, հոգեւոր եւ ազգային արթնութիւն: Ն. Տատուրեան աւելցուց. «Ճիշդ է, մեր դպրոցական համալիրը չունի եկեղեցի մը, սակայն, աշակերտներ, երբ դուք այս սրահի մէջ հաւատաքով քովի քովի կու գաք, հոգեւոր ընթերցումներ կը կատարէք եւ միաբերան կ'աղօթէք, արդէն այս սրահը տաճար է մեղի համար»: Ն. Տատուրեան շնորհակալութւն յայտնեց դպրոցի ուսուցչական կազմի նուիրեալ անդամներ Մաղլեն Մանուկեանին, եւ Մկրտիչեանին եւ Գարինա Գողաքճեանին, որոնք աշակերտները լաւագոյն ձեւով պատրաստեցին այս իմաստալից առիթի համար:

Հայորդուեցան Քրիստոսով Ս. Զատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար: Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

Ցատիկի տօնակատարութիւնը սկսաւ հոգեւոր յայտագրով, զոր կատարելու համար հսկայական ամբողջ աշխատանքը առիթի համար:

# massis Weekly

Volume 44, No. 14

Saturday, April 13, 2024

## EU and US Pledge Major Financial Support for Armenia



BRUSSELS — The United States and European Union will continue to support Armenia and forcefully displaced Armenians from Nagorno-Karabakh, leaders from both sides of the Atlantic pledged as they were meeting with Prime Minister Nikol Pashinyan on Friday.

They will collectively provide Armenia with additional financial support worth nearly \$360 million as Brussels and Washington push to boost ties with Yerevan.

"We're committed to further growing our support to Armenia's democratic and economic resilience",

said U.S. Secretary of State Antony Blinken, adding Washington was backing the country's efforts for more food security, digital infrastructure and diversification of its energy sector.

"And we will continue to support the 100,000 ethnic Armenians displaced from the Nagorno-Karabakh region. This is central to Armenia's long-term stability", Blinken added.

Speaking to journalists in Brussels, Blinken and EU president Ursula Von der Leyen and the bloc's foreign policy chief, Josep Borrell, said economic integration between countries

in the South Caucasus region – in particular in the energy and telecoms sectors – was vital for ensuring the zone's stability.

"The European Union and Armenia are increasingly aligned in values and interest", Von der Leyen said, referring to the bloc's efforts to help Armenia boost its security capabilities and efforts "to make sure that lethal equipment and technologies do not end up in the hands of the Russian military".

"(...) our relations are developing on a positive track, they are stronger than ever", Borrell added.

Pashinyan said Friday's meeting in Brussels was proof of Armenia's "expanding partnership" with the EU and US.

"I believe that our shared vision of a democratic, peaceful and prosperous future will continue to serve as the backbone and the guiding star of our mutually trusted relations," he said.

Below is a press release on the joint Armenia-EU-US high level meeting:

The European Union and the United States support a stable, peaceful, secure, democratic, and prosperous future for Armenia and the region.

Continued on page 4

## Mirzoyan: Recognition of Armenia's Territorial Integrity and Border Delimitation Major Sticking Points in Peace Negotiations

YEREVAN — Armenia and Azerbaijan have reached several mutual agreements as part of their negotiations on a peace treaty, but they remain divided on two main issues, according to Foreign Minister Ararat Mirzoyan.

"We really have a historic opportunity to establish lasting peace in the South Caucasus. Armenia is committed to the peace agenda and approaches all issues constructively in negotiations. We have already reached a number of mutual agreements in our negotiations on the signing of a peace treaty. Unfortunately, there are two main issues where the visions of the parties are still far from each other," Mirzoyan told Armenia's Public Television late on Saturday.

He said the first sticking point concerned the mutual recognition of territorial integrity and the further border delimitation process, while the second was the vision of the unblocking of transport links and infrastructure in the region.

"We had agreed several times at the highest level, at least three or four times there were meetings where the parties agreed, reaffirmed the recognition of each other's territorial integrity on the basis of the [1991] Alma-Ata Declaration and agreed that the border



delimitation will take place on the basis of the Alma-Ata Declaration.

"It is also strange for me that when we try to reflect this agreement, to refer to this declaration in the context of territorial integrity and border delimitation in the draft treaty, we see reluctance on the part of Azerbaijan," Mirzoyan said.

He expressed hope that in the near future the sides will be able to reach a stronger mutual understanding on this issue.

Commenting on the April 5 trilateral

Continued on page 3

## PM Pashinyan, German Chancellor Scholz Discuss Armenia-Azerbaijan Peace Process


YEREVAN -- Armenian Prime Minister Nikol Pashinyan had a telephone conversation with German Chancellor Olaf Scholz.

Issues related to Armenia-Germany cooperation, further development of Armenia-EU relations were discussed, the Prime Minister's office said in a readout.

Reference was made to the Armenia-Azerbaijan peace process. Prime Minister Pashinyan noted that Armenia is ready to go to solutions based on the principles agreed on October 6, 2022 in Prague, May 14 and July 15, 2023 in Brussels, as well as October 5, 2023 in Granada. Nikol Pashinyan considered any attempt to distort these principles unacceptable.

Prime Minister Pashinyan thanked Chancellor Scholz for supporting democratic reforms in Armenia, the development of Armenia-Germany, Armenia-EU relations.

## Jerusalem: Israeli Police Assault Clergy, Evict Residents of Armenian Church Land



JERUSALEM — On April 3 2024 around 11am, an unlawful eviction was initiated by Israeli Police on the grounds of the Cow's Garden located within the premises of the Armenian Patriarchate of Jerusalem. The eviction began with the destruction of Armenian Patriarchate property, and assaults on clergy and indigenous Armenians, Divan of the Armenian Patriarchate of Jerusalem reports..

The officer leading the eviction was Assaf Harel.

The group of officers were asked to present permits for the eviction, the destruction of property, and physical removal of priests and indigenous Ar-

menians from the premises.

Permits or court orders were NOT presented and they continued to protect and assist the representatives of Xana Gardens in their destruction of property.

During attempts to stop the unlawful activity, several members of the police continued to state that they have come with permits without ever presenting them. "We are here to defend the rights of the workers of Xana Gardens." They claimed.

"The Armenian Patriarchate of Jerusalem is one of the Custodians of

Continued on page 2

## Council of Europe Head Visits Yervan Pledges Continued Support for Armenia's Reform Process



YEREVAN -- Marija Pejcinovic Buric, the Secretary General of the Council of Europe, pledged continued support of her organization to Armenia as she visited Yerevan on Monday.

In her post on X (formerly Twitter) Buric described her meeting with Armenian Prime Minister Nikol Pashinyan as "excellent."

"The Council of Europe will continue to support Armenia in its reform process," she wrote.

According to PM Pashinyan's office, during the meeting the Armenian prime minister, in particular, presented the principles of the Crossroads of Peace, a program of regional connectivity and dialogue with neighboring countries that is being promoted by official Yerevan.

Pashinyan also reportedly emphasized the role of the Council of Europe in addressing the problems of

Nagorno-Karabakh Armenians and providing relevant international support.

While in Yerevan, Pejcinovic Buric also met with Armenian Foreign Minister Ararat Mirzoyan.

Mirzoyan's office said that cooperation between Armenia and the Council of Europe as well as issues of regional stability were discussed during the meeting.

It said the sides exchanged views on addressing "the mid-term and long-term needs" of Nagorno-Karabakh Armenians.

The Armenian minister and the visiting secretary general of the Council of Europe also reportedly touched upon steps aimed at establishing a sustainable and lasting peace in the South Caucasus.

While in Yerevan Pejcinovic Buric also met with Armenian Parliament Speaker Alen Simonyan.

## US Determined to Help Armenia Show that Democracy Does Deliver – Samantha Power

WASHINGTON, DC -- The United States, the USAID, the American people are all determined to help Armenia show that democracy does deliver, USAID Administrator Samantha Power said in a video message.

"Last week in Brussels, I reaffirmed the United States' commitment to support Armenia as they deepen their democratic reforms, expand their economy, and build towards a bright future," Power said in a post on X.

Power held a meeting with Prime Minister Nikol Pashinyan on April 5th

in Brussels to discuss issues related to cooperation between the government of the Republic of Armenia and USAID, current programs and upcoming initiatives. In particular, reference was made to USAID's further support for the effective implementation of democratic reforms and institutional reforms in various directions in Armenia.

Samantha Power noted that USAID will continue close cooperation with Armenia and is ready to provide continuous support to the programs of the Armenian government for the strengthening and development of democracy.

## Jerusalem: Israeli Police Assault Clergy,

**Continued from page 1**

the Holy Land and overseers of one of the four Quarters of Jerusalem. We fully expect the due process that is purportedly granted to all within Jerusalem and demand answers from the Israeli Police and the Israeli Government for their participation in today's events". The statement said.

"It is clear that today's provocations are an attempt to set a precedent against the Armenian Quarter and its lawful lands. We will continue to stand

our ground and ask for Christians worldwide to spotlight these never-ending encroachments on the peaceful Armenian Christian community".

The lawyers representing the Armenian community of Jerusalem strongly condemned the behavior of the Israeli police, who help the Israeli settlers to illegally and forcibly enter the "Cows' Garden" of the Armenian Quarter of the Old City of Jerusalem in an attempt to illegally expel the Armenians and try to change the situation (status quo).

## European Union Ready to Provide "Non-lethal" Military Aid to Armenia

YEREVAN—The European Union is considering providing "non-lethal" military aid to Armenia, EU Ambassador to Armenia Vassilis Maragos said at a parliamentary herring on "New Perspectives and Challenges of the European Integration of Armenia."

"At the request of Armenia, the European Union is considering support to Armenian Armed Forces, non-lethal support, a substantial one, to strengthen their capacities," the Ambassador said.

"We are talking about significant assistance that would strengthen [the country's] capabilities," Maragos told the Armenian parliament.

He said it would be provided from the European Peace Facility, a special fund designed to boost EU partners' defense capacity. Armenian parliament speaker Alen Simonyan revealed last July that Yerevan requested "technical assistance" from the fund but was rebuffed by Brussels.

"A new partnership agenda between Armenia and EU is being shaped, and it is the ambition of the Armenian people to shape an agenda which will take partnership further. We share common values, we share our commitment to multilateralism and rules-based international order. This is extremely important and I hope and believe that we are going to achieve very concrete results together," Vassilis




Maragos said.

He stressed that the EU is willing to take the partnership to a higher level.

A team of officials from the EU's executive body, the European Commission, and External Action Service discussed the matter with Armenian leaders during a November visit to Yerevan. In a statement on their trip, the EU said it "will further explore non-lethal support to the Armenian military via the European Peace Facility."

Maragos said in early December that the EU will send in the coming weeks a "technical mission" to Armenia that will come up with "concrete proposals" regarding such aid after assessing the country's security needs. Neither the EU nor the Armenian government has reported such a visit so far.

## Delegations of 30 Companies from France Arrive in Yerevan to Discuss Investment Projects



YEREVAN-- Representatives of 30 French companies are arriving in Armenia today to look with Armenian partners into the possibilities of implementing investment projects and expanding trade and economic ties, Martine Vassal, President of the Council of Bouches-du-Rhône Department at a meeting with Prime Minister Nikol Pashinyan in Yerevan.

Martine Vassal noted that the Armenia-based TUMO Center for Creative Technologies will open a branch in Marseille in the near future.

Pashinyan welcomed the visit of the French delegation to Armenia and highly assessed Mrs. Vassal's contribution to the consistent development of the Armenian-French relations.

He noted that a new level of cooperation is being observed between the two countries, which is also pro-

moted by the regions of France, which maintain strong ties with the regions of Armenia.

At that, the Prime Minister attached special importance to the development and strengthening of bilateral economic cooperation and in that context emphasized the necessity of close cooperation between the governments and local self-government bodies.

The interlocutors also highlighted the cooperation between the cities of Armenia and France, promotion of mutual tourist visits.

The sides touched upon the humanitarian problems of the persons forcibly displaced from Nagorno Karabakh and what could be done to solve them. In this regard, the implementation of support programs by international partners was highlighted.

## Stating the Obvious: Kigali Genocide Memorial and the Armenian Genocide

Gomidas Institute Initiates Campaign on Kigali Genocide Memorial and the Armenian Genocide



By ARA SARAFIAN

Last January I came across a news report that the Kigali Genocide Memorial in Rwanda had removed a section dedicated to the Armenian Genocide. According to the report, this decision was taken under pressure from Turkey.\*I wrote to the Aegis Trust about this news item, but I have not received a response yet. The Aegis Trust is a major supporter of the Kigali Genocide Memorial and they have also been sympathetic to Armenians in the past.

However, I have to confess, I took a virtual on-line tour of the Kigali Genocide Memorial and did not see any reference to the Armenian Genocide. Other than Rwanda, there were references to the Hereros, the Holocaust, Cambodia and the Balkans.

There was also something disturbing about what I saw on my virtual tour. The memorial includes a blanket note in small print, on a collage panel, which includes a disturbing image from the Armenian Genocide, stating that not all cases of genocide could be covered by the museum. There is something mocking in that juxtaposition of the Armenian genocide victim staring at the offending text.

I think the Armenian Genocide was and should be included in the Kigali Genocide Memorial because it was a seminal event that triggered Raphael Lemkin in his understanding of the crime of genocide. In his memoir, "Totally Unofficial," Lemkin describes his dismay in 1921, when a young Armenian assassin, Soghomon Tehlirian, was put on trial for killing fugitive mass murderer Talaat Pasha, while Talaat Pasha was not put on trial for killing a million Armenians a few years earlier. "At that moment, my worries about the murder of the innocent became more meaningful to me. I didn't know all the answers but I felt that a law against this type of racial or religious murder must be adopted by the world."\*\*

Furthermore and just as important in the case of Kigali Genocide Memorial is the German factor. Germans carried out the Herero

Genocide (1904-07), abetted the mass murder of Armenians in Ottoman Turkey (1915-18), and organized the Holocaust during WWI. All of this took place within the span of 40 years, a single generation of German officers. This genocidal arc is of paramount significance and should not be understated or brushed under the carpet. The Nazi imagination was not hatched in a vacuum; it had its roots in Namibia and Turkey before it came to Europe.\*\*\*

So, there are good reasons that Kigali Genocide Memorial should not have dropped its references to the Armenian Genocide. It is in this spirit, without undermining the credibility of the Memorial, that the Gomidas Institute is now addressing relevant circles in Kigali and the United Kingdom to restore the Armenian Genocide to its rightful place at Kigali Genocide Memorial.

\*\*\*\*\*

\* Guillaume Perrier in *Le Point*, dated 14 January 2024, Sous la pression de la Turquie, le Rwanda a supprimé la référence au massacre des Arméniens de 1915 du principal musée consacré au génocide des Tutsis. (Under pressure from Turkey, Rwanda removed the reference to the 1915 massacre of Armenians from the main museum dedicated to the genocide of the Tutsis).

\*\*Raphael Lemkin, *Totally Unofficial: The Autobiography of Raphael Lemkin*, ed. Donna-Lee Frieze, Yale University Press, 2013, pp. 19-20.

\*\*\* Stefan Ihrig, *Ataturk in the Nazi Imagination*, (Cambridge, Mass.: Harvard University Press: 2014)

**DISCLOSURE:** Ara Sarafian is a historian and the executive director of the Gomidas Institute. The Gomidas Institute is an independent academic institution dedicated to modern Armenian studies and research. It is active in the documentation of the Armenian Genocide through its research and publications, as well as peacebuilding efforts in Turkey today.

## Inaugural Armenian History Month at USC Draws Record Crowds and Showcases Armenian Heritage



Hundreds gathered at USC's Hahn Central Plaza on April 4 for an exhilarating opening ceremony of the inaugural Armenian History Month, marking a monumental moment in the university's history.

USC President Dr. Carol Folt launched Armenian History Month with a resonant speech: "Today we come together as one Trojan Family to celebrate the heritage of Armenian Americans on this campus and in this country."

While standing on a stage adorned with an antique Armenian rug dating back to the 19th century from the Artsakh (Nagorno-Karabakh) region, courtesy of Silk Road Rug Inc., President Folt acknowledged the difficulties the Armenian community has faced in recent years, including "the catastrophic events in Artsakh forcing the Armenian population from their beloved homeland, and the ensuing humanitarian crisis and destruction of Armenian cultural and religious heritage."

President Folt highlighted the achievements of Armenian alumni, staff, and faculty members throughout the years, citing examples such as the renowned former Dean of Engineering and Provost, Dr. Zohrab Kaprielian, after whom Kaprielian Hall is named, and the work of the USC Institute of Armenian Studies in advancing scholarship and cultivating Armenian heritage. She concluded with a quote from William Saroyan, emphasizing the spirit of Armenian culture and encouraging attendees to engage in learning and discovery throughout Armenian History Month.

Dr. Shushan Karapetian, Director of the USC Dornsife Institute of Armenian Studies, reflected on the grand narratives in Armenian history and the contributions of the Armenian

diaspora across millennia, showcasing stories of resilience, innovation, and cultural exchange. She highlighted the visionary Los Angeles Armenians who founded the Institute nearly twenty years ago and their commitment to "an academic unit with the resources and brainpower of a university that would make sense of contemporary developments in the Armenian story, and more importantly, help shape the future of the Armenian experience."

Her speech emphasized the multifaceted nature of Armenian history and its enduring relevance in shaping global narratives and identities. "I hope that by the end of the month, every Trojan will have an Armenian story to share that won't end on April 30 but will lead to new beginnings for the future," concluded Dr. Karapetian.

An energizing performance by Lernazang, a cultural collective and performance ensemble whose mission is to strengthen Armenian cultural heritage in Los Angeles, captivated the audience with a vibrant display of traditional Armenian music and dance. Three Trojans—two students and a USC Institute of Armenian Studies staff member—are among their members.

In her closing remarks, Mane Berikyan, Vice President of the USC Armenian Students' Association, expressed her excitement for the historic moment: "Today, we made history. Together, we marked the beginning of the first-ever Armenian History Month at USC—a now annual tradition that USC will recognize and honor for the years to come."

The success of the opening ceremony sets a promising tone for the remainder of Armenian History Month, with a lineup of engaging events and activities planned to further explore and celebrate Armenian history, culture, and identity.

## Recognition of Armenia's Territorial Integrity

Continued from page 1

eral meeting in Brussels between European Commission President Ursula von der Leyen, U.S. Secretary of State Antony Blinken, and Armenian Prime Minister Nikol Pashinyan, Mirzoyan said that no military component was discussed there.

As a result of the meeting, the European Union and the United States unveiled an aid package to Armenia to show support for its efforts to deepen

ties with the West.

Mirzoyan stressed that the statement issued by the parties after the meeting referred to no military component.


"However, increasing the resilience of Armenia eventually becomes the resilience of the security sphere, and we plan in the future to interact more closely with the European Union and deepen our bilateral relations, for which there are corresponding directions," Mirzoyan said.

## "Amerikatsi" to Be Screened at Fresno State With Director Michael Goorjian

FRESNO -- The Armenian Studies Program and CineCulture present the screening of "Amerikatsi" at 5:30PM on Friday, April 26, 2024, in the Leon S. and Pete P. Peters Educational Center Auditorium (west end of the SaveMart Center), 5010 N. Woodrow Ave., on the Fresno State campus. Following the screening, which is part of the Armenian Studies Program Spring 2024 Lecture Series, the audience will have the opportunity to discuss the film with director Michael Goorjian.

A film of tremendous spirit and hope, "Amerikatsi" follows Charlie as he returns to his Armenian homeland and finds a country under Soviet rule. After being unjustly imprisoned, he soon discovers he can see into a nearby apartment from his cell window. As his life becomes entwined with the prison guard who lives there, Charlie begins to see that the spirit of his homeland is alive and well.

Michael Goorjian, a native of the San Francisco Bay Area, is a versatile American talent, excelling as an actor, filmmaker, and writer. His acting prowess earned him an Emmy Award for Outstanding Supporting Actor in a Miniseries or a Special for his compelling portrayal in "David's Mother" (1994) alongside Kirstie Alley. He is also well known for his role as Justin, the love interest of Neve Campbell's character, in the acclaimed series "Party of Five" (1994), and for his portrayal of Heroin Bob in "SLC Punk!" (1998). Transitioning behind the camera, Michael garnered acclaim for his directorial debut, "Illusion" (2004),



a poignant film he wrote, directed, and starred in, sharing the screen with Hollywood icon Kirk Douglas. He wrote, directed, and starred in the critically acclaimed "Amerikatsi" (2022). "Amerikatsi" marks a historic milestone for Armenia Cinema, as the first film submitted by Armenia to the Academy Awards® to make the Oscar Shortlist® for the category of Best International Feature.

Admission for the April 26 film screening and discussion is free and free parking is available near the west entrance of the SaveMart Center. A parking pass is not required after 4PM for the Friday evening screening.

For information about upcoming Armenian Studies Program presentations, please follow us on our Facebook page, @ArmenianStudiesFresnoState or at the Program website, <https://fresnostate.edu/armenianstudies>.


## Intersections:

### Armenian Classical Composers at UCLA

UCLA -- In observance, remembrance, and respect to the Armenian Genocide, the Public Programs Department of the UCLA Hammer Museum, is once again hosting Intersections: Armenian Classical Composers, on Wednesday, April 17th at 7:30 PM. The program is FREE and open to the public. Brought by the UCLA Armenian Music Program.

The event celebrates the rich and diverse intersections of Armenian musical heritage with exquisite performances of works by Armenian classical composers in Western and Ottoman music traditions. The concert will feature an exciting lineup of musicians including Antranig Kzirian, known for his innovative style of oud interpretation, and the UCLA VEM Ensemble under the directorship of violinist and UCLA music professor Movses Pogossian.

The audience will enjoy an evening of music by Gomidas Vartabed, Kemani Sebuh Simonyan,



Kemani Tatyos Ekserciyan, Koharik Gazarossian, Tigran Mansurian and other composers.

Hammer Museum address: 10899 Wilshire Blvd. Los Angeles, CA 90024

It will strengthen sectoral cooperation with Armenia, while stepping up support to regulatory alignment to unlock the full potential of the CEPA. The EU will continue to support key sectors from trade diversification, infrastructure development, energy, to aviation safety.

President von der Leyen also referred to the benefits of the Economic and Investment Plan, launched in 2021, which already mobilized over EUR 550 million worth of investments through grants, blending and guarantees in Armenia. In line with the Economic and Investment Plan, the EU's Resilience and Growth Plan will step up support to strategic investments, in particular on connectivity infrastructure in transport, digital and energy, and invest in business development to boost jobs and economic growth. The Economic and Investment Plan has the potential to deliver economic dividends of peace including on regional connectivity, if and when conditions allow. The EU will also look at ways to support mobility.

The United States is working with Armenia in multiple sectors to enhance economic growth and reform, trade diversification and resilience. The United States will work with Armenia to attract further U.S. investment, streamline technology trade opportunities, increase cybersecurity cooperation, and expand technology infrastructure. The United States is committed to Armenia's safe, reliable, and secure energy future and is working to support energy diversification and explore the feasibility of new civil nuclear power options that prioritize the highest nuclear security, safety, and nonproliferation standards. The United States is committed to enhancing Armenia's food security as well as facilitating the flow of agricultural products across Armenia's borders.

Recognizing the continuing challenges that Armenia faces in supporting and socially including over 100,000 displaced persons and refugees, the European Union and the United States intend to continue providing support to Armenia in its efforts to provide housing, training, employment opportunities and psycho-social support to those who need it, and to ensure the dignified living conditions of displaced persons.

The EU swiftly mobilized EUR 18 million in humanitarian support and EUR 15 million in budget support since September 2023 to respond to the emergency and socio-economic needs of refugees. This brings the total allocation of humanitarian aid to the affected population to EUR 38.4 million since 2020. The EU stands with Armenia in addressing and supporting the long-term needs of refugees. The EU's Resilience and Growth Plan will also include budget support for the long-term economic and social inclusion of displaced people.

The United States has similarly announced more than \$7 million in humanitarian support for displaced persons and refugees since September 2023. This funding brings total U.S. humanitarian assistance to nearly \$31 million since September 2020. The U.S. assistance has provided life-saving food assistance, humanitarian protection, and emergency shelter and will continue to respond to the needs of the displaced persons and refugees. The United States will support Armenia's efforts to minimize the strain on public services and infrastructure, and facilitate social cohesion and economic development.

A prosperous, sovereign, and democratic Armenia that develops its own partnerships and freely sets its own course will contribute to regional stability.

1915  
GENOCIDE  
CONTINUES  
2024

APRIL 24  
4:30 PM  
**AGC**  
COMMUNITY WIDE  
PUBLIC EVENT

PARCHER PLAZA  
GLENDALE CITY HALL  
613 E. BROADWAY, GLENDALE, CA

Armenian Genocide Commemoration Events



WATCH ON  
APRIL 24  
7:00 PM



AGC's ONE HOUR  
ONLINE SPECIAL  
PROGRAM

[WWW.AGC1915.ORG](http://WWW.AGC1915.ORG)

APRIL 21  
9:00 AM - 3:00 PM  
**GNAZ**  
**BLOOD DRIVE**  
**WITH AMERICAN**  
**RED CROSS**  
ARMENIAN CHURCH  
OF THE NAZARENE  
411 E ACACIA AVE.  
GLENDALE, CA

APRIL 21  
4:30PM  
**CITY OF GLENDALE**  
COMMEMORATION  
ALEX THEATRE  
216 N BRAND BLVD,  
GLENDALE, CA

APRIL 24  
10:00 AM  
**UACLA**  
RELIGIOUS  
CEREMONY &  
PLACEMENT OF  
FLOWERS  
MONTEBELLO  
ARMENIAN GENOCIDE  
MONUMENT

APRIL 24  
12:00 PM  
**AYF**  
DEMONSTRATION  
TURKISH  
CONSULATE GENERAL  
IN LOS ANGELES  
8500 WILSHIRE BLVD  
BEVERLY HILLS, CA

(888) 924 1915

## Ապրիլ 24-ի Առթիւ, Նիւթել Դիտել Ընդհանրական Իմաստով Ի՞նչ Արժէ Ներողութիւն Խնդրելը...

### ԴԵՏՐԻԿ ԱՍԱՍԵԱՆ

Եւ իսկապէս, ի՞նչ արժէ ներողիթիին բառը: Գրեթէ մեր առօրեայ բառապաշտից վաղո՞ւց է դուրս եկել այն, թէեւ, իւրաքանչիւր օր, աւելի կամ պակաս չափով մենք պէտք ունենք ասելու այդ բառը՝ լինի անհատ, թէ հաւաքականութիւն: Ասել մեր գործած սխալների, մեր ստերի համար: Որքան էլ որ մենք չ'արժեւորենք այդ բառի իմաստը, միեւնոյնն է, պարզում է, որ որոշ մարդկանց համար շատ մեծ արժէք ունի այդ մէկ հատիկ, չորս վանկանի բառը:

Ահա մի դէպք իմ առօրեայ կեանքից, որը պատահել է մի քանի տարի առաջ:

Մեր շրջանի մարզարակի տարածքում ավտմեքենայ կայանելը լրջագոյն խնդիր է: Այդ օրը նկատեցի, որ մի մէքենայ է դուրս գալիս շարքից: Արագօրէն մէքենայով մօտեցայ այդ մէքենային եւ կանգնեցի ետեւում, որպէսզի նրա դուրս գալուց յետոյ իր տեղը զբաղեցնեմ:

Մէքենան վարողը կին էր: Վերջինս միացրեց մէքենայի շարժիչը, այնուհետեւ բացեց դուռը եւ ուղղակի փողոցի մէջ, գրեթէ իմ մէքենայիս առջեւ շպրտեց թղթերի մի կոյտ: Անակնկալի եկած նման տպեղ երեւոյթից, իրար ետելից մի քանի ագդանշան տուի՛ ասել ուզելով, թէ «Այդ ի՞նչ էք անում տիկի՞ն, ի՞նչպէս կարելի է օրը ցերեկով աղբը փողոց շպրտել, այն էլ այսպիսի կենտրոնական վայրում»:

Մէկերկու վայրկեան մէքենայի շարժիչն աշխատելուց յետոյ, մարեց մէքենայի ետելի ձախ թարթիչը, դա նշան էր այն բանի, որ կինն անջատել էր շարժիչի աշխատանքը:

Սպասում եմ, որ կինն ի վերջոյ մէքենան տեղից կը շարժի: Անցնում են ըստեները, ազդանշան եմ տալիս մի քանի անգամ, բայց՝ անօգուտ: Դժուար չէր հասկանալ, որ վարորդը նպատակ չունէր մէքենան տեղից շարժել:

Ի վերջոյ, դուրս եկայ մէքենայից ու մօտեցայ կնոջ մէքենային: Վերջինս իջեցրեց մէքենայի ապակին ու ակնապիշ հայեցքով, աչքերը մէխեց աչքերիս մէջ ու մէկ վայրկեան չանցած՝ բարձրացրեց ապակին: Իսկ ես այդ ընթացքում հասցրի մի ծանր վիրաւորական խօսք ուղղել նրա հասցէին:

Կինը դուրս ելաւ մէքենայից, մէկ առ մէկ հաւաքեց թղթի թափոնը եւ առանց մի խօսք ասելու, նստեց մէքենան, իսկ ես վերադարձայ ու սպասեցի, որպէսզի նա գնայ: Սպասում եմ, սպասում՝ կինը չի աշխատեցնում մէքենայի շարժիչը: Ազդանշան եմ տալիս մէկ, երկու, մի քանի անգամ, բայց՝ անօգուտ:

Ստիպուած, կրկին դուրս ելայ մէքենայից ու մօտեցայ նրան: Տեսայ գիրք է կարգում: Նշան արեցի, որպէսզի ապակին բաց անի: Բացեց:

Ինչո՞ւ չէք շարժելում տիկին, զարցած համարի ես:

Մինչեւ ինձնից ներողութիւն չխնդրէք՝ չեմ գնայ, քաղաքավար ձեւով ասաց կինը:

Բայց ինչի՞ն համար ես պիտի ներողութիւն խնդրեմ, տիկի՞ն...

Չեր վիրաւորական արտայալութեան համար, շատ հան-

գիստ տոնով ասաց նա:

Դուք սիսալ էք գործել, աղտոտել էք այս մաքուր փողոցը, եւ ե՞ս պիտի ներողութիւն խնդրեմ:

Այս, յարգելի պարոն..., ես, ճիշդ է, սիսալ եմ գործել, չգիտեմ էլ ինչպէս ստացուեց: Բայց ես ուղղեցի իմ սիսալը: Խնդրեմ, դուք էլ ուղղէք ձերը:

Չգիտի ինչ անել: Կինն աչքերն ուղղել է ինձ ու կիսաժպիտ, քաջալերական հայեցքով սպասում է պատասխանի: Ես էլ, թթուած դէմքս փոքրինչ մեղմացրի ու՝ ոչ առաջուայ նման զայրացկոտ տոնով ասացի.

Ես ձեզնից ներողութիւն խնդրողը չեմ, իսկ հիմա շարժէք ձեր մէքենան, որպէսզի ես զբաղեցնեմ ձեր տեղը, ասացի ու մի արհամարական հայեցք ուղղելով նրան՝ թափտուի ձեռքս ու վերադարձայ իմ մէքենան:

Սպասում եմ նրա գնալուն: Հինգ, տաս ըստէ, կինը չի շարժում մէքենան: Մի քանի պտոյտ եմ անում կողքի փողոցներով, միեւնոյնն է՝ կայանելու տեղ չկայ: Հեռուից հետեւում եմ, թէ ե՞րբ է կինը շարժելու մէքենան: Զէ, յոյ չկայ: «Այս քեզ համար կին, մտածում եմ ես, թէեւ ինքն է մեղաւորը, բայց պահանջում է, որ ես էլ ներողութիւն խնդրեմ իմ՝ տեղին արուած դիտողութեան համար:

Էլի ու էլի եմ պտտառում հարեւան փողոցներով, չէ, ոչ, միեւնոյնն է, մէքենան հնարաւոր չէ կայանել:

Վերջապէս մի ազատ տեղ եմ գտնում բաւական հեռուում: Կանգնեցնում եմ մէքենաս ու երկար քայլելուց յետոյ հասնում մարզարանի երանելի մուտքին:

Այդտեղից երեւում է չարաբաստիկ կնոջ մէքենան:

Հետաքայ շարժելու թիւնից դրդուած, արդէն ես եմ ուղում տեսնել թէ, ի վերջոյ, ե՞րբ է գոմէշի համառութեան տէր (գոմէշը ընտանի կենդանիների մէջ ամէնահամառն է) այդ կինը տեղից շարժուելու: Վայրկեաններն անցնում են, բայց, միեւնոյնն է, որեւէ առաջընթաց չկայ:

Դէ լա՞ւ, Հենրիկ, վազն արի, սպում եմ ինքս ինձ, այդ կնոջ հերն էլ անիծած, թող կանգնի որքան կ'ուզի, մտիր մարզարան ու գործիդ անցիր: Սակայն, զրոյի տարած այդ կինն ու իր բունած դիրքը ինձ հանգիստ չեն տալիս, չեմ կարողանում մտքիցս հանել այդ միջադէպը: Իսկ ի՞նչ բան է, Տէ՛ր իմ..., մէքենան անշարժ կանգնած է նոյն տեղում: Հետաքրքրութիւնս վեր է ածուում անհանգստութեան. Հլինի՞ մի բան է պատահել այդ կնոջը, մտածում եմ ես, միթէ նրա համար այդքան կարեւոր էր իմ կողմից ներողութիւն խնդրելը, ներողութիւն՝ իմ արտաքերած անհանգստութեան:

Հազիւ մէքենայիս դեկի առջեւ անցած, աչքիս առջեւ է յառնում ալեխառն մազերով առլի կնոջ պատակը: Մաքերս զարձեալ նրա շուրջն են պըտառուում. Զէ՛, այսպէս չի լինի Հենրիկ, արդէն

բարձրաձայն ասում եմ ինքս ինձ..., պէտք է պարզել այդ կողմէ կողմէ իրականացուող այս տարօրինակ երեւոյթի պատճառը:

Մէկ ժամ, գուցէ եւ աւելի է անցել մեր հանդիպման պահից, իսկ նա տեղից չի շարժուել: Սա, իսկապէս անբնական երեւոյթ է:

Առանց երկարբարակ մտածելու, աշխատեցնում եմ մէքենաս ու արագօրէն մօտենում կնոջ մէքենասին: Շող եղանակ է, բայց կնոջ մէքենայի ապակիները փակ են: Զենքով նշան եմ անում, որպէսզի ապակինի իջեցնի: Իջեցնում է, եւ առանց ինձ նայելու, շարունակում է կարդալ կարդին դրուած գիրքը:

Սպասում եմ, որպէսզի ինքը լինի վայրկեան լուռ, երկուս էլ նայում էնք իրար աչքերի մէջ, ու միանգամ ապակին ապակին է ապակին ապակին ապակին ապակին:

Ի՞նչ արած, թող այդպէս լինի:

Տիկին, կը ներէք, ես ձեր անունը չգիտեմ, բայց ուղում եմ մի հարց տալ, կարելի՞ է...:

Առանց հարցիս պատասխանելու, կինը գրքի վրացից բարձրացրեց գլուխը ու ակնապիշ, փոքրինչ նկատելի ջերմութեամբ նա երեսիս, հասկացնելով, որ շարունակեմ առաջին կարդը:

Մէկ ժամ, ժամուկէս առաջ մէքենան: Զէ, յոյ չկայ: «Այս քեզ համար կին, մտածում եմ ես, թէեւ ինքն է մեղաւորը, բայց պահանջում է մի մէքենա, որ մինչեւ հիմա չի մաս չկայ: Մի մէքենան առաջ մտած առաջին կարդը:

Պէտք էր տեսնել, թէ այս հարցմանս պահին ինչպիսի փայլով շողացին նրա աչքերը, եւ ի՞նչ երանելի ժամանակ արաջացաւ նրա դէմքին:

Ե՞ս..., ես, յարգելի պարոն, ես էլ չգիտեմ ձեր անունը, եւ թէ ով էք դուք, բայց ես զիակի, զիտէի, զիտէի՞ որ դուք կը գաք ինձնից երողութիւն խնդրելու:

Ինչի՞ց գիտիք տիկին: Եւ ինչո՞ւ է կարծութիւն: Տեսէ՞ք, ես անմիջապէս ապացի տանը ու ակնապիշ տանը մտած առաջամաս ապացի տանը ու ակնապիշ տանը:

Ո՞չ, արդէն չ'եղաւ..., պարզուած է, դուք յիշաչար էք...: Քիչ առաջ ապացի ապացի ապացի տանը մտած առաջամաս է:

Ո՞չ, ո՞չ..., ես մեղա՞յ..., ներողութիւն: Տեսէ՞ք, ես անմիջապէս ներողութիւն խնդրելու իմ անունը արաջայտութեան համար:

Ո՞չ, լա՞ւ..., որպէսզի մէկնոմիշիշ մտած ապացութիւն իմ անունը ու արաջայտութեան համար:

Դէ լա՞ւ..., որպէսզի մէկնոմիշիշ մտած ապացութիւն իմ անունը ու արաջայտութեան համար:

Դէ լա՞ւ..., որպէսզի մ

## Ատանայի Կոտորածը (115-րդ Տարելիցին Առթիւ)



ՎԵՐ. ԴՈԿՏ. ՎԱՐՍԱ  
Յ. ԹՈՒԹԻԿԵԱՆ

Հնթացիկ տարուան Ապրիլ ամիսը 115-րդ տարեղարձն է Ատանայի Կոտորածին, որուն զոհ գացին շուրջ 30,000 հայեր: 1894-96 չամփտեան ջարդերէն ետք, ասիկա երկրորդ լաճատարած համազացին աղէտն էր, որ տեղի կ'ունենար 1909-ի Ապրիլ ամսուն: Կոտորածը կազմակերպուած էր Սուլթան Համբարի (1876-1908) համակիր Ահրար կուսակցութեան եւ այլ մոլեռանդ իսլամ յետադիմական տարբերու կողմէ, որոնք հակառակորդ էին իթթիհատական երիտասարդ թուրքերուն:

Երիտասարդ թուրքերը, Յունիս 10, 1908-ին, տապալեցին Սուլթան Համբարի կառավարութիւնը եւ իշխանութեան գլուխը անցան եւ «ազատութիւն եւ հաւասարութիւն» լօգունքներով ոգեւորեցին ամբոխները: Թուրք եւ հայ ու այլ փոքրամասնութիւններ զիրար համբուրեցին եղբայրութեան անունով: Սուլթան Համբարի համակիրները զայրացած հայ եւ թուրք ժողովուրդներու սերտ կապերէն ուզեցին վրէժ առնել՝ զրգուելով թուրք մոլեռանդ մարդիկ, որպէս զի դաս մը սորվեցնեն Համբարի հակառակորդներուն: Կոտորածի նախորդ օրերուն արդէն պրկուած մթնոլորտ մը կը տիրէր եւ սկսած էին նաեւ հակահայ քարոզութիւններ:

Իթթիհատ վէ թէրաքի երիտասարդ թուրքերու վարչակազմը թէեւ առ երեւոյթ ազատութիւն, հաւասարութիւն եւ եղբայրութիւն կը քարոզէր, ըստ էութեան փոքրամասնութիւններու հակառակ էր: Երիտասարդ թուրքերու ծածուկ նպատակն էր ձուլել ոչ-իսլամ տարրերը եւ համաթրքական հսկայ կայսրութիւն մը ստեղծել: Այդ պատճառով էր որ երբ 1909-ի Ապրիլ 1-ին թուրքերու առաջին յարձակումը սկսաւ Ատանայի հայկական թաղերուն վրայ, թուրք ոստիկանութիւնը միացաւ խուժանին եւ մասնակցեցաւ ջարդերուն: Անտարակոյս, իթթիհատականներ լոելեան իրենց հաւանութիւնը տուած էին՝ Ատանայի Կոտորածին նկատմամբ: Երեւոյթներ փրկելու համար էր, որ անոնք դատապարտեցին պատահած աղէտը: Երբ հայ եկեղեցական եւ աշխարհական դեկադարներ իրենց ցասումը յայտնեցին եւ իրենց բողքի ձանը բարձրացուցին, անոնք ուրացան իրենց ջարդարարի դերը եւ համաձանեցան քննիչ յանձնախումբը մը նշանակել՝ ատենապետութեամբ երեսփոխան Յակոբ Պա-

պիկեանի: Պապիկեանի տեղեկագիրը լոյս չտեսաւ, քանի որ տեղեկագիր պատրաստող հայ երեսփոխանը առաջարածուած էր երեսփոխանը մէջ խորհրդաւոր պայման-ներուն մէջ խեղդամահ գտան:

Անկասկած Ատանայի Կոտորածը նախափորձը դարձաւ երիտասարդ թուրքերու համա-թուրանական քաղաքականութեան: Քանի մը տարի ետք՝ Հայկական Մեծ Եղեռնը, լրտումը պիտի ըլլար իրենց կանխամտածած ցեղասպանութեան, որով կը յուսացին լուծել Հայկական Հարցը:

Դժբախտաբար, մեր եկեղեցական եւ աշխարհական դեկադարութեան մէծածամսնութիւնը միամտաբար խաբուեցան կեղծաւոր եւ նենդամիտ իթթիհատական երիտասարդ թուրքերէն եւ չկրցան նախատեսել վերահաս վտանգը:

Երբ թուրք խուժանը հայկական թաղերու վրայ յարձակում գործեց 1909-ի Ապրիլ 1 թուականին, Հայերը ինքնապաշտպանութեան դիմեցին: Այդ ատեն, երիտասարդ թուրքերու կառավարութիւնը անդիմական հիւաստոսին միջնորդութիւնը իննդրեց, որ խոռվութիւններուն վերջ զնելու համար, հայերը իրենց զինքերը յանձնեն կառավարութեան: Հիւաստոսը իր տիսուր առաքելութիւնը կատարեց եւ հայեր յանձնեցին իրենց զինքերը:

Թրքական ջարդերը շարունակուեցան եւ երիտասարդ թուրքերու կառավարութիւնը գործնապիս չմիջամտեց: Արդիւնքը ահաւոր եւ եղերական եղաւ: Ատանայի նահանգին մէջ տարբեր քաղաքներու, գիւղերու եւ աւաններու մէջ մօտաւորապիս 30,000 անմեղ հայեր զոհ գացին: Եկեղեցիներ, դպրոցներ, բարեսիրական եւ մշակութային կեղրոններ քանդուեցան: Բազմաթիւ որբեր եւ որբեւայրիներ անպատսպար մնացին:

Դժբախտաբար, երիտասարդ թուրքեր չընդունեցին իրենց դերակատարութիւնը Ատանայի Կոտորածին մէջ: Այդ եղեռնը նախադուը եղաւ քանի մը տարի ետք տեղի ունեցող Մեծ Եղեռնին:

Ապրիլ 1909-ին - Ապրիլ 2024-ը՝ հարիւր տասնհինգ տարի: Այսօր 115 տարի ետք, մենք իբրեւ ազգ՝ կանք ու կը մնանք, զոհի հոգեբանութենէն գուրս ելած՝ վերածնած ենք: Ատանայի Կոտորածին 115-ամեակը վերանորոգման տարեղարձ մըն է, մեր կորսուած իրաւունքներու պահանջատիրութեան, մեր վերանորոգման, մեր կենսունակութեան եւ վերակերտ-

## Արաբական Գրականութիւն Ծննդեան 100-ամեակ Հաննա Մինայի (1924-2018)



ՅԱԿՈԲ ՏԻՒՆԵԱՅԵԱՆ

որուն վիպական սեռի գրականութիւնը յատկանշուեցաւ մտքի արտայացչական խիզախումներով ու եզակի փայլատակումներով, մերթհասնելով գերիրապաշտական յանդոնութիւններու:

Երիտասարդ տարիքէն խիզախօրէն արտայացչուելով համայնավարի գաղաքարի պատմուածածիր, թատերագիր եւ թարգմանիչ Հաննա Մինայի (Լաթաքիա, 9 Մարտ 1924 - Դամասկոս, 21 Օգոստոս 2018) ծննդեան 100-ամեակը:

Վեց տարի առաջ գրեթէ այս օրերուն, երկրային կեանքին հրաժեշտ կու տար սուրբիական գրականութեան եւ ընդհանրապիս արաբ վիպագրութեան տիտաններէն մին, կարծ պատմուածքներով ալ իր կարկառը բարձրացուցած մէծանուն գրող Հաննա Մինան՝ »Ծովի եւ ջուրի երգիչը«, 94 տարեկանին, հիւանդութեամբ երկար տառապելէ վերջ:

Նիզար Քապպանիի եւ Ատոնիսի նման սուրբիացի մէծատաղանդ գրողներու միութեան համապատասխան դաստիարակութիւնը գիւղերու կառավարութիւնը անդիմական հիւաստոսին միջնորդութիւնը իննդրեց, որ իր կարկառը բարձրացուցած մէծանուն գրող Հաննա Մինան՝ »Ծովի եւ ջուրի երգիչը«, 94 տարեկանին, հիւանդութեամբ երկար դապաղին վրա:

Գրող մը, որ իր տիրական շուրջուկ մասնակից եղաւ Սուրբիոյ գրողներու միութեան հիմնումին:

Ծար. էջ 16

**AGBU**  
ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION  
WESTERN REGION

**Return to Homelessness**

Vartan Tachdjian MD

**Book Presentation & Signing Ceremony**

**"Return to Homelessness"**  
**by Dr. Vartan Tachdjian**

**Under the auspices of His Eminence  
Archbishop Hovnan Derderian**

**Primate of the Western Diocese of the Armenian Apostolic Church of North America**

**& the patronage of**

**AGBU Western Region**

**The Book will be presented by**  
**Dr. Boghos Yerevanian**

**On Sunday, April 14, 2024 - at 5:00pm**

**At the Agajanian Auditorium, AGBU Manoogian-Demirdjian School**  
6844 Oakdale Ave., Canoga Park

**Refreshments to follow - Free admission**

Ծար. էջ 18







## «Ինթեր» Պարտութեան Մատնեց «Ուսինեգէին»



Իտալիոյ առաջնութեան 31-րդ հանգրուանին առաջատարը «Ինթեր» հիւրընկալեռեցաւ «Ուսինեգէին» կողմէ եւ յաղթեց 2:1 արդիւնքով:

Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, կիսապաշտպան Հենրիին Միխթարեան «Ինթերի» հիմնական կազմին մէջ էր եւ փոխարինուեցաւ 68-րդ վայրկեանին:

«Ինթեր» 82 կէտով կը գլխաւոր աղիւսակը եւ 14 առաջ է «Միլանէ»:

## «Արսենալ» Յաղթեց Եւ Առաջինն Է

Անգլիոյ առաջնութեան 32-րդ հանգրուանին Լոնտոնի «Արսենալ» հիւրընկալեց «Պրայթոնին» եւ յաղթեց 3:0 արդիւնքով:

31 խաղէն յետոյ «Արսենալը» 71 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը: Երկրորդ տեղն է «Լիվերփուլը» (30 խաղ), 71 կէտ: Երրորդ տեղը գտնուող «Մանչեսթըր Սիթին» 31 խաղէ յետոյ ունի 70 կէտ:

## «Լիվերփուլ» Հաւասարեցաւ «Մանչեսթըր Եունայթըտի» Հետ Ու Նահանջեց

Անգլիոյ Փրեմիեր Լիկայի առաջնութեան 32-րդ հանգրուանին «Մանչեսթըր Եունայթըտ» «Օլտ Թրաֆորտի» իր դաշտին վրայ մրցեցաւ «Լիվերփուլի» հետ եւ յաղթանակի լաւ առիթ կորսնցուց վերջին վայրկեաններուն:

23-րդ վայրկեանին հանդիպման արդիւնքը բացաւ «Լիվերփուլի» քոլումպիացի յարձակող Լուիս Տիագո: Անուհետեւ աչքի ինկան «Մանչեսթըր Եունայթըտի» փորթուկալացի կիսապաշտպան Պրունու Ֆերնանտէն ու անգլիացի կիսապաշտպան Գուղի Մայնուն: «Լիվերփուլին» պարտութենէն փրկեց եղիպտացի յարձակող Մոհամետ Սալահի կոլը 11-մէթրէն:

31 խաղէն յետոյ «Լիվերփուլ» 71 կէտով երկրորդն է: Նոյնքան կէտ ունի առաջատար «Արսենալը»: Երրորդ տեղը գտնուող «Մանչեսթըր Սիթին» ունի 70 կէտ: «Մանչեսթըր Եունայթըտ» 6-րդն է՝ 49 կէտ:

## Մանչեսթըր Սիթիի» Յաղթանակը Լոնտոնի Մէջ

Անգլիոյ Փրեմիեր Լիկայի առաջնութեան 32-րդ հանգրուանին ախոյնան «Մանչեսթըր Սիթին» հիւրընկալեց Լոնտոնի «Քրիսթալ Փելասին» եւ յաղթանակի հասաւ 4:2 արդիւնքով:

31 խաղէն յետոյ «Մանչեսթըր Սիթին» 70 կէտով կը գտնուի երրորդ դիրքի վրայ:

## ՊՍԺ-Ն Խուսափեցաւ Անակնկալ Պարտութենէ

Ֆրանսայի առաջնութեան 28-րդ հանգրուանին ախոյնան ՊՍԺ-Ն սեփական դաշտին վրայ մրցեցաւ յետնապահ «Քլերմոնի» հետ եւ միայն վերջին վայրկեաններուն խուսափեցաւ պարտութենէն: Խաղը աւարտեցաւ հաւասար արդիւնքով՝ 1:1:

ՊՍԺ-Ն 63 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը եւ 13 կէտ առաջ է երկրորդ տեղը գտնուող «Պրեստին», որ մէկ հանդիպում նուազ կատարած է: «Քլերմոնը» վերջինն է՝ 21 կէտ:

## «Լեվոբուսըն» Յաղթեց Եւ Ապահովեց Տիտղոսը

Գերմանիոյի առաջնութեան 28-րդ հանգրուանին առաջատար «Լեվոբուսըն» հիւրընկալեց «Եունիոն Պեոլինին»: Սպանացի Խաւի Ալոնսոյի գլխաւորած խումբը առաւելութեան հասաւ նուազագոյն արդիւնքով:

Միակ կոլը 11-մէթրանոց հարուածէն նշանակեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը:

«Լեվոբուսըն» 76 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը եւ 16 կէտ առաջ է երկրորդ տեղը գտնուող Միւնիիի «Պայրընէն»:

Ծանրորդ Գարիկ Կարապետեանը՝ Աշխարհի Գաւաթի Խաղարկութեան Արծաթէ Մետալակիր



Ծանրամարտի Եւրոպայի ախոյնան Գարիկ Կարապետեանը երկամարտի 401 կգ (185+216) արդիւնքով արծաթէ մետալ նուաճած է թալիանտի մէջ կայացած ծանրամարտի աշխարհի գաւաթի խաղարկութեան 102 կգ ծանրութեան պայքարին:

Թալիանտի մէջ կատարուող աշխարհի գաւաթի խաղարկութիւնը հայ ծանրորդներու վերջին վարկանիշացին մրցաշարն է Փարիզի Պղիմպիական խաղերէն առաջ:

Աշխարհի գաւաթով հայ ծանրորդները կը լրացնեն ողիմպիական վարկանիշների համար 6 պարտադիր մրցաշարերը, որոնց պէտք է մասնակցէին համապատասխան ողիմպիական վարկանիշացին կէտեր վաստակելու համար:

Հայաստանը Փարիզի Պղիմպիական խաղերուն կը մասնակցի 3 ծանրորդով, որոնց անունները դեռ յայտնի չեն:

Կանանց մրցաշարին Հայաստանը ներկայացուցիչ չունի:

## Սպերցեանի Տուալը Նպաստեց «Կրասնոտարի» Յաղթանակին



Ֆութպոլի Ռուսաստանի Փրեմիեր Լիկայի առաջնութեան 23-րդ հանգրուանին «Կրասնոտարը» հիւրընկալուեցաւ «Պարի Նիժնի Նովգորոտին» եւ առաւելութեան հասաւ 4:3 արդիւնքով:

Հիւրըրու կազմէն տուպլի հեղինակ դարձաւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան էտուարտ Սպերցեանը, որ աչքի ինկաւ 8-րդ եւ 80-րդ վայրկեաններուն:

«Կրասնոդարը» 43 կէտով կը գլխաւորէ մրցաշարացին աղիւսակը:

## «Ինթեր Մայամին» Հաւասարեցաւ. Մեսի Կոլի Հեղինակ

Հիւսիսամերիկեան ֆութպոլի ՄԼՍ-ի կանոնաւոր առաջնութեան 8-րդ հանգրուանին «Ինթեր Մայամին» ընդունեց «Քոլորատո Ռեֆիլսին»: Խաղը աւարտեցաւ հաւասար՝ 2:2:

Վնասուածքէն յետոյ վերականգնուած Լիոնել Մեսին խաղցաւ երկրորդ խաղակիսը: Արժանթինցի յարձակողը 58-րդ վայրկեանին նշանակց «Ինթերի» առաջին կոլը:

«Ինթեր Մայամին» Արեւելեան քոնֆերանսի մէջ 8 խաղէն յետոյ 12 կէտով երրորդն է:

## ԱՏԵԼՈՒԹԻՒՆ

### Շարունակուած էջ 7-էն

Նախուակուած էջ 7-էն գտնուութիւնները անպակաս են: Ճիշտ է իրաւ, որ արցախցին օտար չէ եւ մենք պարտաւոր ենք օժանդակել ամէն ինչով՝ կարելութեան սահմանում, բայց նախկին փրկիչների կենտրոնական կոմիտէն բարձր գոռում է թէ՝ «Սատար կազմի համարըն» կամ գննելու Արցախի ժողովը համար իրաւունքների վրայ:

պաշտպանութեանը»: Կուզէի գետեակալ, թէ խորհրդարանում Արցախի դրոշ ծածանող փրկիչները եւ էջմիածինը ինչով՝ ի՞նչ վերաբերմունքով կամ ստոյդ քայլերով սատար եղան այդ տառապեալներին, երբ վերոնշեալ եպիսկոպոսը բարձր ձախով գոռում էր, թէ իրենք եռագոյնը պիտի ծածանեն ոչ միայն Արցախի, այլ նաեւ Նախիջեւանի վրայ:



Massis Publishing Presents  
the US Premiere of

# RED

*"Where there is no justice,  
every loyalty is false."*



English Subtitled, Documentary Film  
Produced and Directed by

**KADİR AKIN**

*Based on the book "Armenian Revolutionary  
Paramaz-Armenian Socialists and Genocide from  
Abdulhamid to İttihat Terakki" written by Kadir Akin*

Q&A Following Screening with  
film producer and director Kadir Akin and

*Special Guest*

**GARO PAYLAN**

*Former Deputy Turkish Parliament*

**THURSDAY APRIL 18, 2024**

starting 8:00pm

**AGBU VATCHE & TAMAR MANOUKIAN CULTURAL CENTER**  
2495 E Mountain St, Pasadena, CA 91104

**Free Admission, Reservation Required**

[info@massispost.com](mailto:info@massispost.com)

Project Advisor

ALEX KEUSHKERIAN

Cameramen

IMRE AZEM  
ONUR ZEYBEK

Montage

IMRE AZEM

Sound Mixing

STUDIO ISTANBUL



Sponsored by **SOCIAL DEMOCRAT HUNCHAKIAN PARTY**